

ՈՒՅՏԱԻՈՐՆԵՐ

Շուրջ երկու ամիս է որ Սուրբ Քաղաքը խաղաղած է կրօնական արա-
 րողութեանց թելադրանքներէն և ուխտաւորութեան ստեղծած յաւելեալ կեանքի
 եռուզեռէն: Պէտք է խոստովանիլ թէ տէրօնական ուխտաւորներէն աւելի աշ-
 խարհաշրջիկներ են այլևս որ մեծաւ մասամբ կ'ստուարացնեն այս եռուզեռը,
 միևս կողմէն սակայն քրիստոնէութեան մեծ տօնին առիթով՝ մարդերը Սուրբ
 Երկիրը բերող ամենէն տիրական զգացումը դարձեալ կը մնայ կրօնականը, որով
 կը խանդավառուին ամէն սեռէ և տարիքէ սիրտեր:

Անշուշտ թէ այժմու ուխտաւորը Սուրբ Քաղաքը ողջունած ատեն ա՛լ
 չերգեր. «Եթէ մոռացայց զքեզ Երուսաղէմ, մոռացի զիս ալ իմ», և մեկնած
 միջոցին Ս. Սիոնի հողէն ու ջուրէն փշրանքներով շի լեցներ իր ուխտաւորի
 մախաղը, բայց նորէն հաւատքին խորհուրդովն է որ կը համակուին բոլորը, երբ
 լուռ ու մտասքանչ խմբովին կ'առաջնորդուին Ս. Յարութեան համաշխարհային
 մայր տաճարը ի համբոյր զերեզմանին անմահին, կամ երբ զուարթերես կ'իջնեն
 Թննդեան այրն ի Բեթղեհէմ:

Ս. Քաղաքը այցելող բոլոր ուխտաւորները, պատրանքի մը տպաւորու-
 թիւնը կը կրեն իր նեղ և յաճախ կեղտոտ փողոցներուն մէջ, մանաւանդ անոնք՝
 որ սրբազան պատմութեան դասերով և նկարներու տեսարաններով իրենց մտա-
 ծումին մէջ շինած բիւրեղէ քաղաքը կ'ուզեն տեսնել: Բայց այս տպաւորու-
 թիւնը վաղանցուկ զգացում մըն է, ու բարեբախտաբար շուտով կը փարատի
 երբ ուխտաւորը կը սկսի շրջիլ ամէն կողմ, ուր ապրուած երկար ու հեռաւոր
 անցեալի մը յիշատակները հաւատքի ճրագով լուսաւորուած, մտածումին մէջ
 նորէն կը կանգնեն հին օրերու և նուիրական դէպքերու անոյշ գեղեցկութիւնը,
 յաճախ եղբերական բայց միշտ շինիչ պատկերներու տողանցութեան մը մէջէն:
 Երուսաղէմը նուիրականօրէն կը բազմի սրտին մէջ այն ատեն բոլոր անոնց՝
 որոնք իր դրսերևոյթէն կրնային ընդունիլ իրենց միտքը պղտորող վաղանցուկ
 այդ տպաւորութիւնը:

Մէկ կողմէն պատմութիւնը իր քանդակուած ստուերներովը, միևս կող-
 մէն, կրօնքը՝ իր սաւառնող խորհուրդովը կը ստեղծեն այնպիսի միջնորդող մը,
 ուր միտքն ու սիրտը հաւասարապէս կը զտնեն դառն բայց ներուժ սնունդ մը:
 Ճշմարիտ է, թէ կեանքի հասարակ իրականութենէն վեր բան մը կայ միշտ,
 հոգեկան քաղցրութեան անթարգմանելի իրողութիւնը, որուն կը ձգտի միշտ
 մարգս ու է կերպով, որքան ալ ծանրաբեռնուած ըլլայ իր էութիւնը աշխարհի
 ամենէն դժնդակ հոգերով:

Ուրիշ քաղաքներ, աշխարհի հին և նոր քաղաքակրթութեան ուրիշ ոս-
 տաններ, իւրաքանչիւրը իբրև կեղրոն ցեղի մը ինքնուրոյն քաղաքակրթու-
 թեան, ոմանք իրենց աճիւնացած աւերակներուն, ուրիշներ իրենց մշտանորոգ
 փառքի և մեծութեան բոլոր ձևերուն մէջ միակ բան մը կը պատմեն՝ մար-
 դուն մտքի զօրութեան, և գիտութեան չափն ու սահմանը: Հսկայական յա-

և Համբարձման Լեռան թափօրներուն և Ս. Յակոբեանց Մայր Տաճարի և յարակից եկեղեցիներու պատարագներուն, և մեկնեցան լայնցած շունչով. համոզուած՝ թէ ազգային այս ժառանգութիւնը զոր նախնիքը թողուցած են մեզի, մնացած է հաստատուն և անսասան, շնորհիւ ոչ միայն այս Աթոռի տիրանուէր և ուխտապահ գաւաղներուն, որոնք իբրև պահակներ Աթոռը շրջապատող Ս. Տեղեաց, և անոնց մէջ մեր ունեցած ազգային իրաւանց, ըրեր են իրենց լաւազոյնը, միշտ վառ պահելով հոգիներու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը, այլ նաև ան եղած է ուխտավայրը քրիստոնեայ հայ սերունդներու, որոնք դարերով իրենց խունկին, արցունքին և լուծային հետ բերած են նաև իրենց հոգիներուն վիշտն ու քաղցրութիւնը, անոնցմով կրկնապէս հարստացնելու և նուիրականացնելու այս հոգևոր և ազգային ուխտը, որ Ս. Յակոբեանց Առաքելական Տունն է, Սիոնի բարձունքին հանդիման ապանակը, որուն մէջ պահուած է հազար անգամ նահատակուած, բայց յաւերժ կենդանի ազգի մը միսիթարութեան և յոյսի մուրհակը:

Վերագարձէք ձեր տուներ, բարի և շերմեռանդ ուխտաւորներ և տարէք հայկական Սիոնէն ձեր նսեմ կամ շքեղ բնակարաններէն ներս, հոգեկան արիութեան աննուազ կայծը՝ զոր դարեր շարունակ ձեր հաւատաւոր նախնիքները առեր են այս վայրէն ու պահեր իրենց ընտանեկան խորաններուն վրայ՝ յորդոց որդի: Ինչ որ մեր պատմութիւնը ըրած է այնքան սրտառուչ բայց նոյնքան աննահանջ իր դարաւոր դժոխքին մէջն իսկ, ատիկա բխումն իսկ է իր սրբավայրերուն: Հայրենիքէն հեռու, բայց սրբութեամբ զերագոյն կեդրոնի մէջ Ս. Յակոբը կը մնայ նոր Լուսաւորչի կանթեղ մը հայուն հոգեկան աշխարհին վերև մշտավառ ու պայծառ:

Դարձէք ձեր կայքերը, դուք բոլորդ պանդուխտ ուխտաւորներ, օտար ջուրերու եզերքը, հեռու ձեր հայրենիքէն, զայն կենսաւորող օղէն ու ջուրէն, արօրէն ու մաճէն, արտէն ու կալէն, օճախէն ու զերեզմանէն, և տարէք ձեզի հետ օրհնութիւնը Սիոնին՝ իբրև սպեղանի և ձէթ ձեր վէրքերուն, և իբրև լոյս ձեր տրամութեան:

Դարձէք և ձեզի սպասող սիրելիներուն տուէք Սիոնի յոյսը, Տիրոջ օրհնութիւնը, ու փառաբանեցէք Աստուածը մեր հայրերուն, որ իր ցրուած փոքրիկ հօտը դեռ կը պահէ ու կը պահպանէ այս օտարութիւններուն մէջ, օրհնուած ու զեղեցիկ օրերուն համար, որուն խոր հաւատքով է որ կ'ապրինք մենք բոլորս:

ԽՄԲ.

